



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

10849

891.99
12 - 49

230

ԳԻՐԳՈՐ ԿԱՒԱՓՍ

ՀԵՂՈՒԹՅ

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Կ



ԹԱՍՏՈՎ. (Պահի վերաց)

Տպարան Յակովյան Տէր-Արքայական

1878.

891.99
Խ-49

2003

2593

891.99
10-ԿՅ

ԳԻՐԳՈՐ ԿԱՀԱՎԱ

ՀԵԿԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1.

Ես ձեզի ի՞նչպէս ասիմ որ՝ տեղով
հասկընաք ի՞նչ ասել է Ճիզվիթը:
Ռիզվիթը, Ճանըս . . . ամա Էրկան պա-
րակ լու-լու-լո պէտք է որ . արիցէք սիֆ-
թէ ես ձեզի մէքամ էղած պան պատ-
միմ, անկէ ետքը ինքերըդ կը հասկը-
նաք Ճիզվիթը ի՞նչ ասել է:

Գուանցիային մէջը, Ճանըս, ատէնով
ժամանակով իրեն համար մէքամ խա-
րէրով մարդ կար էղիլ է. ատ մարդը
ունեցիլ է կնիկ, մէքամ ալ ախջիկ, ու
ատ ախջիկէն մատուէ հէջ ուրիշ զաւակ
ունեցած չէ. հասկըցէք քի ի՞նչպէս պի-
տի սիրէ էղիլ է նա ատ աչքի լուսին
պէս մէքատիկ ախջիկանը: Այստ պիւ-

Կ851
91

րիւնճիւք ու խումաշ հազցընել, ալալ
էրկու-իրեք նեանքա պայել, ալալ նա-
րա ամէն աչքին տեսածը ու սիրտին
ուզեցածը համան պերել տիմացը տը-
նել, ես ի՞նչ կիտնամ, պէտք լարնը՝
հոգին ալ այեամիշ անելու չէ էղիլ է
նարա համար. ատ խարեր շտէ սիրիլ
է նարան: Չիսիրվելու եալ զաւակ է-
ղած չէ մախսումը. էրէսը թամամ սիւ-
րէթ, փուքի պէս ճիփ-ճերմակ, թու-
շերն ալ մայիսի պացված ալ վարդը.
մաղերը քաստանայի կուն, էրկան, սըիս
ու պուռմա պուռմա. պօյը պացըռ, մէջ-
քը նազուք, մատերը պալմոմիէ խոր-
դացի պէս. խօսքըս ի՞նչ երկրնցնում,
կայնած տեղը թամամ մէքամ քառ-
թինքա. Ոիրտն ալ, կասին, ամպէս բա-
րի էղիլ է որ՝ աղքատի, ոընչպէլի ու
խարիսխիկտի համար հոգին պիլէ այ-
եամիշ չի անիլ, չէքի ստակ, եա հաց,
եա հալաւ մեղքընայ ու չտայ նոցա:

Տայմա էղիլ է տունէն տուս էրթալն
իրէն քըշելօքը իլինք ստակ կառնէ,
ալայը աղքատներուն կրպաժնէ ու Ճէ-
պը պարապ ետ կուգայ: Աս՝ մէկ չէ,
էրկու չէ, իրեք չէ, ասվածային իր օրը
ատպէս կանէ էղիլ է: Շտէ հասկըցէք
ինչպէս աղէկ աղջիկ էղածը: Շընտըխ
ես ծեզի կը հարցունում՝ ո՞ր անհոգի
անհաւատին ծեռքը պիտի վերնար իտա
հրեշտակին գէշութին անելու: Ամմա,
արի նայէ որ՝ կըտնըվիլ է էղիլ է ատ-
պէս ցուցանք մարդ:

Մեր հայերուս հոգեւորականը, ինչ-
պէս կիտիք նը, էրկու չէշիտ կըլայ՝
մէկը կարգըված, մէկալը կուսակրօն,
կօյեա չի կարգըված, ինչպէս որ վար-
դապետներն ու Ճգնաւորներն ին. ամա-
ծուկուտօղներուն հէմ տէրտէր՝ տիրա-
ցուն կուսակրօն ին, հէմ ալ վարդա-
պետը (ժողովուրդին ասածին նայիս նը՝
վայ ան չի կարգըվելուն, սէօզտէ, աշ-

իսարականներէս պէթէր ին). ատոր լաֆը իսիստ էրկան է եալ. ամա ատ չէ պանը: Ծառկուտօղները մէկ սոյ վարդապէտներ ալ ունին, որ Ճիզվիթ կասին. ատ Ճիզվիթները, սէօզտէ, Վսծու առջև ուխտ ու իսոստմունք արիլ ին, իրենց սիրտին մուրատին համնելու համար, հէջ մէկ գէշոթինի տիմաց կանգ չառնուն. պէտք եղած ատենը աղամօրդու արունը վօթելը, աղու տալը, թէմիզ մարդու անունը աճըռելը, սեր Ճերմակ, Ճերմակը սե ցուցնելը նացա համար ամպէս հասարակ պան է, ինչպէս որ մեզի համար մէկ կաւաթ Ճուր իսմելը Ու ատ ամէն գէշ պաները կանին նաքա, իրենց ասածէն, Վսծու անունին համար: Ը ընտրի թէկարան հասկըցաք Ճիզվիթներուն ինչ սոյ մարդիք էղածը:

Եփօր աղլի ախջիկը կուգայ տամնը չորս աարու կըլանը՝ հարը մարը կու-

զին հէմ տունը պայել, հէմ ալ աղէկ վարժեցունել, զէրէ փէնցիօնի մէջ իսափաթմիշ անելու չին իրյմըշիլ, ամա շէնքով վարպէտ ուտեխէն կուտնուն: Նացա տունին տէրտէրը մէքամ կէնձ տղի վրայ սալըի կանէ, ամա չի ասիլ նա Ճիզվիթ է տէյին, զէրէ կիտէ որ՝ Ճիզվիթ անունը լըսին նը, հարը մարը հէջ իսայիլ ըլլալու չին տուռէն նես խօթելու: Շիզվիթը որ կանը, ինքը հոգեորական է ամա՝ վրայի հալաւը ինչ ուզենայ ան կը հագնէ, ամպէս որ՝ նացա վով էղածը մարդ չիմանալ, եփօր ինքը իրեն պէրանովը չառէնը. ինքնալ իսմէւ է ինչ՝ համան էլլէ ու „ես Ճիզվիթ իմ“ ասէ: Վնչ խօսքըս երկընցունում, տունին տէրտէրին խայրէթով, աղլի հրեշտակի պէս թէմիզ ախջիկանը վարժապէտ կուտան մէքամ կէնձ, տեսօք ու պանպարակ Ճիզվիթ:

Երկու տարի ախջիկը ատ Ճիզվիթին

քովը կը վարժը լի: Մեղքերը առնել պէտք չէ, ճիզվիթները ասլը քեամիլ ին տղայ վարժեցընելու, սէօզտէ նացա պէս կիտուն հոգեորական հէջ մէկ ազգ չունի: Ետ էրկու տարվան մէջը ախջիկը շատ պան կը սորվենայ, ամա հազար մեղք որ՝ ատ սորված պաներուն մէջը ամպէս պաներ ալ կը լայ, որ մարդուս լուզուն չի տառնալ ասելու: Պանին էութիւնը աս է որ՝ օղորմելի միամիտ ախջիկան կօտին, քանի կէրթայ, մէջքին կարծ կուգայ. ամա ախջիկանը հէջ ումուռին ալ չէ, զէրէ նա աղլի ճիզվիթին արդըն իրեն փեսան կը ճանչնայ, որ ասօր վաղը վրան պիտի պսակվի. մախսումը ի՞նչ կիտնաքի նա ճիզվիթ է ու ճիզվիթը կուսակրօն կը լայ տէյին:

Եմա՝ պապան մաման կը պաշլային, ճանըս, փառդին էրթալու, որ ախջիկը մէկ թիւրլիւ է, ամա մէկէն իմէկ գէշ պան հէջ միտքերէն չի անցնիլ, ու ի-

րենց մէջը խօսք մէկ կը լան ախջիկան էտևէն մուխայէթ ըլալու: Մէկ ըըշեր ճըռու տէյին ծան կը լսէի ախջիկան պառկած օտային սէմթէն. էրիկ կնիկ համան եաթախներէն կէլին, ըալօվէն կէրթան անկառները տուռին արալընին կը տընին, ու ի՞նչ լըսիննը աղէկ է. ախջիկը փէնձէրէէն նես կառնէ աղլի վարժապետին: Սուս փուս չը ախ կը վառին, հըռլշման նես կը մուտնուն ու չիտեսնելու պաներ կը տեսնուն: Ճիզվիթը՝ կտակը, հալաւը, կօշիկը, չուքրին-պանը շուտ մը-թէզ խափմիշ կանէ, տիթ պապամ, փէնձէրէէն տուս կը թապլէ, տըրիւ իսնը՝ կը տիր:

Համան փալիցին խապէր կուտան, „ասպէս ասպէս պան է, կասին, շուտ իտա մարդուն կուտնուք“: Փալիցն ալ աճէլէ պէշլիներ կը խրկէ աղլի մարդուն օտան: Տունին տէրը նոցա տիմացը կէլլէ՝ „որի՞ն կուզիք“ կատէ: — Ասպէս

ասպէս լէվէնտ տղի կուզինք, կասին պէշիները: „Նըռում քաղաքը կրնաց“, կասէ տունին տէրը: Ան ատէնները թէլէկուա՞ֆ մի տահա էղած չէ, չէնէ ան քաղաքը թէլէկուաֆ ունեցա՞ծ մի չէ, էնձամը կրցած չին վրայ-կուլիու տղին էտևէն խապէր խրկելու: Ոէկ քանի ծիաւորներ վազցուցիլ ին ամա՝ ճամփայ շատ, որ սէմթը կրնացիլ է. էնձամը տղին պըռնելու կրցած չին:

Քիչ մը անցնելէն էտև կիմացվի ատ տղին վո՛վ էղածը, աճէլէ նարա մեծաւորին մէկ կիր կըկըրին ու կրինդրին ինչպէս ալ լանը, աղլի ճիզվիթին կուտնուն ու ծեռքը ոտքը կապած խրկին, որ դատաստանի տան: Նըռումէն կիր կուզայ քի՝ ատ մարդը Ամերիքա խըրկրված է հօնի կուապաշտ, եապանի մարդոցը Քրիստոսի հաւատին տառցնելու: Պանը ասպէս վեց ամիս կրմնայ: Արալիստա աղլի ախջիկն ալ կազատվի: Ամա

պապան մաման չուզին թէվէքէլի ատ պանէն վազ գալու. փիթուն քաղաքը ժաժք կէլլէ, միւճէրէթ կուզին իտա մարդուն դատաստանի տալու, որ ալյ ճիզվիթներուն ճառէզ անին, հալիսին աչքը պանան ու ամենին հասկրցնուն քի՝ ճիզվիթ ասածը ինչպէս խալպ, սյսըզ ու զարարլը մարդ ին տէյին: Կնչ կանին, ինչ չին անիլ, վերջը վերջը աղլի մարդուն կըկուտնուն, ծեռքը ոտքը կապած քաշբաշ կըպերին, կըկայնեցնուն դատաւորին դիմացը: Դատարանին մէջն ալ հալի թօփ էղիլ է, հալի թօփ էղիլ է որ՝ ասեզ ձգելու տեղ մնացած չէ. զէրէ ամէնքն ալ կուզին էղիլ է մէքամ շալվէր, սուտվուրուց, նաֆիլէ տեղը հալիսին անունը կոտոօղ վարդապէտի ճառէզ էղածը իրենց աչքովը տեսնել: Տեսնելու եալ պան է ախըռ:

Դատաւորը կըտառնայ աղլի ճիզվիթին ու կատէ „Տուն իսա մախսումին

մեղքը մըտի՞լ իս՞։ — Չէ, կասէ ճիզ-
վիթը, ես ատպէս պան արած չիմ,
կասէ։ Ախջիկանը կըհարցունէ դատա-
ւորը „Տուն իսա մարդուն վրան ի՞նչ
ասելիք ունիս, կասէ։ — Ասելիքս ան է,
կասէ ախջիկը, որ տա խօսք տուփիլ էր
վրաս պսակվելու, ու ատոր համար ես
ինքս ինձի հաւատացիլ էի նարան։
„Տղատ որինմէն է։ կըհարցունէ դա-
տաւորը։ — Աս մարդունմէն է, կասէ ախ-
ջիկը ու մատով ճիզվիթին կըցուցնէ։

„Ո՞ի հաւատալ, կասէ տէնքսըզ ու
սուտղուրուց ճիզվիթը. աս ախջիկը որ
կայ՝ սաղ քաղաքիս մէջը մէքամ լէ-
վինտ տղայ թողուցած չէ, որ հետերը
իրեն անունը կոտուած չիլայ։ Աս որ
կըլըսէ՝ ախջիկանը սիրտը կանցնի, վար
կիյնի։ Ամա դատաւորը չի հաւատալ
տղին։ „Առւտ կատիս, կասէ, աս ախջիկը
քիվ, ամընչկոտ ախջիկ էր, վրան հէչ
գէշ կալաճի քալած չէր, պապային տու-

նէն հէչ մենակ տուս էլլած չէ ու
հէչ մէկ լէվինտ տղու հետ աշնառութին
արած չէ։ Ճիզվիթը կասէ „Ես սուտ
չիմ ասիլ, կասէ, ալայ ասածըս խորդ
է։ կասէ։ Կասէ ու մէկալ օտան կէր-
թայ. էտեէն ալ կէրթայ դատաւորը
ու քանի մը հէքիմներ։ Ճիզվիթը վը-
րայի ալայ հալաւը կըհանէ, չըու-չըպ-
լախ կըլայ, ինքը իրեն կըցուցնէ նացա.
„կըտեսնիք որ ես աս աշխարքի մարդ
չիմ, կասէ։ Դատաւորը ու հէքիմները
կընային որ՝ ի՞նչ նային, խորդ որ ազի
ճիզվիթը խառը է էղիլ է։ Խատրմ ա-
սածը խօմ կիտիք ինչ ասել է. սուլ-
թանին հարէմին մէջը խատրմներ կըլան,
որ նարա հանըմներուն մուխայէթ ըլան։
Ամենքն ալ կհասկընան, որ ատ խա-
տրմութինը ետքի էղած պան է. ամա
ի՞նչպէս խապաթ անին. վով աչքով
տեսիլ է, վով ծեռքէն ոտքէն պըռնիլ
է, ուտեխ է իրեք շահատը։ Զօխտան-

վայ պէլլի պան է, որ թէք վրատ իրեք հոգի վկառթին չիտայ, մեզք գործածըտ թէք տեսնողներ չիլան, չէնէ ինչ մեռդ կուզիս կէր, հեջ մի վախնալ, եախայէտ պըռնող չիլալ, աչքիտ վրան ունք ունիս ասօղ չիլալ։ Ըտէ ասպէս՝ անհոգի, անհաւատ, իսալպ ու սուտզուրուց ճիզվիթը կըլայ արդար, ու զավալը միամիտ ախջիկը ճառէզ կըլայ հալիսին առջեը։

Ծընտըխ իմացաք ինչ ասել է ճիզվիթը։

Աղէկ որ մեր մէջը ճիզվիթի բունութքով մարդ խիստ խըթ ռաստ կուզայ։ Խորդ է, խըթ ռաստ կուզայ ամա՞ մէմը որ քաղքիս մէջը փէլտահ էղաւնը՝ ծեռքէն խալսելիք չիկայ, լայլաձ սուս պիտի կենաս, ամեն գէշութին նարամէն պիտի տեսնիս, ամա լուզուտ խածած սուս պիտի կենաս. զէրէ ճիզվիթ բունութքով մարդը իրեք շահատի առջե

չէրի պան չի անիլ ու չի ասիլ, չի թուքնուլ պիլէ—ամպէս ինքնիրեն մուխայէթ կրպայէ. իրեն ասածէն, կօյեա, խոհեմէ։ Ամա, տակէվանց, միտքէտ չանցած շարագործութինը կանէ, ու ինքն իրեն Ասծու գառը կըցուցնէ պացպերան հալիին։ Աճափի, կասիմ, մէքամ մահը կազատէ ատ ցուցանքին ծեռքէն։

2.

Ես որ կասիմնը՝ պէքիմ եթմիշ հինգ մէքսէն տարվայ պան կըլայ. ի՞նչ սուտ ասիմ, տեղովը չխտիմ, անխատար որ՝ շատ չօխտանվա պան է։ Օսեփ սուրբազանի՞ն մի ատէնը, չէնէ Եփրեմ կալթողի լոսի՞ն, քաղաքս մէքամ տուսեցի մարդ կուզայ, սէօղտէ, Եջմիածինին սէմթերէն իսրկած, որ մեր քաղաքին մէջը մէքամ վարժատուն պանայ ու աշկերտ կարդացունէ։ Ատ մար-

դուն անունը էղել է Գիրգոր, լազապը
Կահափա. տեղով իմացված չէ՝ աշխա-
րակա՞ն՝ մի մարդ էղել է. չէ՞նէ հո-
գեորական: Հալաւին նայելու լասնը՝
տայմա հոգեօրականի հալաւ կըհազնէ
էղել է ատ մարդը. ամա ան քեօռ ա-
տէնսերը հալաւին ծեր հարցնող չիկար
էղել է, էրկան կապա ու ֆէրէճէ ա-
մենքն ալ կըհազնէին էղել է. տահա
ատ մարդուն համար կասինքի մէքամ
ճուհայէ քաղաքի ինա էրկան կըտակէն
կըհազնի էղել է. էտեին մազն ալ տայ-
մա խոթմիշ արած. ատ ի՞նչ հօրոցա-
ւին հոգեօրականն է: Ըլնտըխ ի՞նչ
կուզէ թօլա, պանը կըտակին ու մա-
զին վրան չէ՛ եալ: Եմա ատ տուսեցի
մարդուն համար կասին էրիլ է, որ
ուիտ արիլ է ու ժամին մէջը էրդում
կերիլ է, որ հէջ կարդըվելու չէ ու տայ-
մա եալ պաս պիտի պըռնէ, ու իրեն
ճգնաւորի վարքով պիտի պայէ էղիլ է:

Աս պանս ամենքը կիտցիլ ին քաղա-
քիս մէջը:

Կահափա Գիրգորին համար կասին
քի՝ մեր հալիսին եռւկը աղէկ կիտցիլ
է. մէմը որ ռասթ էկողին աղա կասէ
էղել է — աղա Կարապէտ, աղա Մա-
նիէլ, աղա Պետոս, աղա Օվակէմ,
աղա Օվանէս, աղա Օհանձան, աղա
Մահակ, աղա Մարգիս, ես ի՞նչ կիտ-
նամ, աղաներ շատ, անուններ շատ,
ո՞ր մէկն ասիմ: Մեր հալիսը մէմը կը-
նայիս՝ պէթէր իշկիլը, չի հաւատացող
է. մէմալ նայիս ինա խև թառան ծու-
կին պէսնակ ամպէս թէզ խըռմախի
իլիշմիշ կըլայ որ՝ կարմընսաս կըմնաս,
թէք որ կիտցիր եօռըխով լողօղտը-
կելու, կօլօխը եղ քըսելու, չունեցած ա-
ղէկութիւնները վրան թափսմիշ անելու.
տայմա „տուն իս“ ասա. վերջի արա-
պաճին տուն դաստաւոլցու մարդ իս,
տուն կօլօվացու մարդ իս՝ ասա, հօփ-

լամիշ արա՛, պան չունիս. նա եալ
իրեն մէջը կըպաշլայէ պըպըռլամիշ
լալու, ու հոգին քեղիմէն այեամիշ
չի անիլ. անկէ էտե քեղիմէն աղէկ
մարդ չիլալ աշխրբքիս էրեսը: Աս ֆէն-
տը պէթէր աղէկ խուլամիշ կըլար է-
ղիլ է Կայիափա Գիրգորը ու ատով
տայմա հալիսին աչքը կըմտնէր: Ասոր
անունն ալ նա, սէօզտէ, խոհեմութին
տըրիլ էր իրեն լուզոյով: Ամա եփօր
նա մէկ էրկու իրեն մօտիկ մարդոց
հետը կըլարնը՝ ի՞նչ կուծու կուծու
կըինտար ատ աղաներուն վրան ու մըս-
խըլի կառնէր էղիլ է նացա՝ տուշմանըս
չի լսէ. ամեն մէկին մէմէկ իսէնթ, մէ-
մէկ թէնթէք, մէմէկ ճամալ կանէր,
կըտնէր անդին. Հէմ ինքը կըինտար,
հէմ ալ հալիսին ինտալէն կըմեռցու-
նէր: Ոէկ ուրուշ պան ալ տէյէմիշ ա-
րիլ էր նա մեր հալիսին մէջը. տայմա
հետերը կընստէր ու պաս փունձը, պաս

փունձը: Ոէկ հալիսը ատթիաց ալ պէ-
թէր ճիւնապէթ է. ալ ինա մէկ մարդ
հետը նստաւ ու օխտը ութը կաւաթ-
փունձ ծրծից իսէ՝ նարամէն ալթէօյ ֆէ
մարդ չիկայ աշխրբքիս էրեսը:

Ասկէ էտե կընա՛ ու մի արմըննալ.
միամիտները կիտին քի՝ հալիսին աչքը
մտնելու համար մարդս միւճէրէթ շի-
տակ, աղէկ, կիտուն, քիպիրլը բունութ-
քով, էրեսը ամօթով, ճէմէրտ մարդ
պիտ լայ. անխաէ ատ ալայը պօշ պա-
ներ ին, մինք հէչ ատ պաներուն խըյ-
մէթը չիտինք, ատ ալայը մեր աչքին
մէկ քապիկի կին չունի: Եփօր տուն
մեր աչքը մըտնել կուզիննը՝ սիֆթէ
մեզի աղա ասա ու վիրա մեզի հօվլա-
միշ արա՛. անկէ էտե հնարը կըտիր
մեզի հետ պաշապաշ փունձ զարնելու;
Ծտէ ատ վախտը մինք քեզի կըսիրինք,
պատիւ կըւտանք, կօլոիններուս վրան
կընստեցունունք, ու քու անունըտ հէմ

խօլօք, հէմ կիտուն, հէմ կառավարվող կըհանինք, պէրիմ մէջերէս շատերը քեզի առաջնորդի ու կաթողիկոսի (Եփօր հոգևորականիս նը) արժանի մարդ ալ թահմին կանէ: Տակէվանց առն ինչ մեռդ կուղիս կեր, ինչ մունտառութին կուղիս արա, ինչ խալպան կուղիս հընճարէ — ան մեր պանը չէ: Հայերուս խելքը ասպէս ու ասխատար կըկտուէ՝ թէք տուն մենակ ինծի հետ աղէկ էղիր, մեկալոնց հետը ինչպէս կուղիս, անպէս ժաժկըտէ, պամպասէ, միաը կեր, անունը սեցուր, իրեն հազար չշիտ զիան հասցուր, տուշմընութին արա — իմ ումուռիս ալ չէ. չէքի ես քու ծեռքըտ կըպոնիմ, որ ատ գէշութինէն վազ գաս, հապա ես ինքս ալ, ուժըս հասածին խատար, քեզի եարտըմ կանիմ: Հայը ասպէս գատմունք կանէ՝ մէկ աշխարք, մէջն ալ մէքամ ես. մնացածը կուղէ ճուրը թօ-

տանէ, կուղէ կետինը թօ անցնի, կուղէ ճէհէննէմը թօ էրթայ: Ենիսէ հէրկէլէն չխտէ որ՝ տիրացինիս գէշութին անօղը, ասօր վաղը, մութլախ, ինծի ալ գէշութին կանէ — ատիստարշտէ, խելքերը կարձէ: Ատ է որ՝ մեր ազգը կորած աղգ է, ատ է որ՝ մէքամ զուպա, ինատճի, հարամիի բունութքով մարդը կրցիլ է ու կրնալու է մէքամ պալապան քաղաքի հետ հէմ պրոճընկվելու, հէմ ալ ըխտելու: Մէկ աղէկ պան մէյտան պերելու, մէկ շէնքով մարդու փորձանքէ ազատելու, մէկ անմեղ մարդու անուն թէմիզ պայելու համար լըսված պան չէ, որ էրկու հայ մէկ ըլան. ամա գէշութին անելու, մարդու անուն աճըռելու, մարդու զիան հասցընելու, անմեղ կինիմարդու (իլլայի էրփէվարիի) անուն չամուռ խօթելու հանելու համար՝ փիթուն քաղաքը միւնքին է ոտքի հանելու: Ամա գէշ մարդու աղէկ անուն հա-

նելու, անառակ, հարած-վարած, թուք-նելու մարդուն առաջ քաշելու համար հարուրներով հազարներով մարդիք հազիր ինք մանսարներու ծեռք տնելու ու ատ մանսարը ուտեխ որ պէտք է հասցու-նելու, թէք կիտնանք որ՝ արածները մէկ անշահ, քիւշանի մարդու համար է: Խնչո՞ւ ատպէս կանինք, կիտի՞ք: Անոր համար որ՝ աղէկ մարդը որ կայ՝ տայմա աչքերուս փուշն է, կեցած տեղը մեր խըճմըտանքին զէհիրը կըճն է, ատպէս մարդուն վրան նայած իքէններս պիլէ մեղի համար տանձանք է, զէրէ տայմա միտքերը կըպերէ մեր գէշ ու քիւշանի էզածը: Ամա գէշ մարդուն մինք անոր համար կըսիրինք, որ նա մեր իստիր ախ-պարն է, մեղի պէս մէկ սըրայի մարդ է, աչքերուս փուշչէ, ասօր կըկրկինք, վաղը էրէսը կըթուքնունք. . . Վայ ան կօլիսին, որ մեղիմէն մէկ իսառըշ վեր է. ինչվանքի չի թրոցունունք ատ կօ-լիսը՝ պորտերը տեղը չինիլ:

Ես ամէն պանը խիստ տեղով հա-կըցիլ էր Գիրգոր Կախափան, խիստ վարպետութինով խուլամիշ էղիլ է ու էփակէի ատէն սիրտին ուզեցածը ու խել-քին կտրածը կըցիլ է անելու: Ոիրտի ուզեցած կասինք նը՝ էրկու չշիտ կըլայ—մէկը մեղի համար ֆայ-տալը, եա զարարը, մէկալը հալիսին համար ֆայտալը, եա զարարը: Խօսքի վրայ, ես ինծի համար տունս նստիլ իմ, մէկ քուվառթա ռախի տիմացս տրած, լուսէ լուս, վիրա կաւաթս կու-լում ու կըպարպիմ. առ՝ ինծի համար զարարը է, ատկէ հալիսին հէչ զիան չիկայ: Ամա, կէնէ խօսքի վրայ, ես պէ-թէր զէնկին մարդ իմ, ատվածային իր օրը տունս մարդիք ծան կուտամ, փունճէ ու ռախիէ աչք չինք պանալ,—աս մէկ. ետքէն առանէս ռիսաքները կըհանիմ, մասքօվաքի էքիփաժիս կըլծիմ, խօճա-տէնէկ մէջը կըփըռվիմ ու հալիսին տի-

մացը շրփանալէն քաջաթ կանիմ,—աս
ալ էրկու, անկէ էկար, ճանրս, տունըս
նօմայ առժեանքաներ ծան կուտամ,
կովխուս մէկ ալայմը քիւլհանի լէվէնտ-
ներ թօփ կանիմ, պա՛ս խումը, պա՛ս
քէֆը, էրկինք կետին ժաժք կըպէրինք. .
ո՞ր մէկը ասիմ, այլակերպութինին չէ-
շիտները շատ, թէք ծոցդ հարամ վաս-
տրկած ստակ պօլ ըլայ (հէջ թահմին
չիմ անիլ քի՝ մարդ իրեն հէլալ վաս-
տրկած ստակը իտիպէս փուժ ու անա-
ռակ պաներու համար խարձէ): Ասպէս
պաներ սիրու ուղենալը ու կատարելը
չէքի մենակ մեզի, հա՛սա հալխին հա-
մար ալ զարարլը է, զէրէ միամիտնե-
րուն ու կէնձերուն համար գէշ օրինակ
է. ինչպէս որ մէքատիկ բորոտ օչխարը
փիթուն օթառը կըկրնայ եօխ անելու,
ատպէս ալ մէքամ անառակ, քիւլհանի
մարդուն օրինակը կըկրնայ սաղ քաղաքի
ամպահթութինի սէպէտ ըլլալու: Ա՞զ

չիկտէ որ՝ մէմը պլզտի տղաք, մէմալ
միամիտ հալխը գէշ օրինակը աղէկ օ-
րինակէն թէզ կառնուն, իլլայի ատ օ-
րինակ տուվօղը մէքամ պէլլի, զէնկին
ու աղա մարդ ըլայ:

Ի՞նչ էր Գիրգոր Կախափային սիրտին
ուղեցածը — պէքիմ կուղիք իմանալու:
Կախափային սիրտին ուղեցածը, ճանրս,
անխատար շատ էր, ու անխարէր չէ-
շիտ չէշիտ էր որ՝ ինքս ալ չիտիմ, ո՞րը
ասիմ, ո՞րմէկէն պաշլայիմ:

3.

Մէմը որ նա փիրփիրի խման մարդ էր.
տունը խօմ կաղտուկէն, լուսէ լուս,
ուախին ու սանթուրինը փութիլքա փու-
թիլքա էտև էտևէ կըպարպէր, — ատ
հէջ. հէջօլմասա ատ մարդ չէր տեսնիլ,
հալխին գէշ օրինակ չէր ըլալ. մէնակ
ան ատէնվա իտապախճիները ու մեհա-
նաճիները կիտէին, ու չունքի ատ պանը

նացա համար ֆայտալը պան էր նր՝
սուս կրկենային ու սալթը քիթերուն
տակէն կրխնտային։ Ամա եփօր նա մէկ
տօնշնօրաւորի, եա մէկ ուրիշ ամպէս
զիաֆէթի ռաստ կուգարնը՝ փունձին
փատնօսր անխատար առաջ ու ետ կէր-
թար-կուգար, ալլահվէրտի-եախշիելին
կաւաթը անխատար ծէռքէ ծէռք կր-
քալէր որ՝ միսաֆիրները մէկ ալայ մը
հարբած զապոօչչիքներու կրլմանէին,
կրնստէին անդին։ Որի՞ն ինչ պանն էր,
եփօր հարբանները փունձ ու կինի կր-
տիլ ին ու մէկ ծարէն կրճաթին, թէ
որ նաքա ատ ամէնը թէհնա տեղ ու
կաղտուկէն անէին. ամա արի նայէ որ՝
ատ զիաֆէթին մէջը նօմայ պրզտի
տղաք, ախջիկներ կրլային, նօմայ լէ-
վէնտներ ու հարսնցու ախջիկներ կր-
լային, նօմայ մօնթեր ու տիրացուներ
կրլային. եփօր նաքա ատպէս խայտա-
ռակ պանը (խմելը ամօթ չէ, հարբելն

է ամօթ) ատպէս պատվելի մարդոց
արածը կրտեանէին նը, իլլայի Դիրգոր
կախափային պէս խօլօք, կիտուն (sic),
պահեցողութինի էրդում արած մար-
դուն՝ ասել պէտք է որ, ատ գէշ օ-
րինակը նացա օղօղին ու օսկուին մէջը
աղէկ սոյէն սիւրմիշ կրլար, որ մէկ օր,
խումի թիաց, աղէկ ռաժայներ պիտի
պերէր քաղաքիս համար։

Օրինակ կասին նը՝ շախա պան չէ.
օրինակով է, որ մէկ ժողովուրդ աղէկ
կրլայ, կէնէ օրինակով է, որ ուրիշ
ժողովուրդ գէշ ու քիւլհանի կրլայ։
Դիրգոր կախափան ու նարա պէսնակ-
ները մէկ խօսք ունին ու տայմա կասին
,,տուն իմ արածո ի՞նչ կրնայիս, տուն
իմ ասածըս լի՛ ու կատարէ“ — իմիշ։
Եփօր աշխըրքիս էրեսը ուուտ խօսք կանը,
ատ՝ սուտերէն էնկ սուտն է։ Ա՞՞վ չխէ
որ՝ մէմը տղան, մէմալ միամիտ հալխը
սալթը տեսածը կանէ, չէքի լսածը։

Ախտցողները կասեին էղիլ է՝ հէչ է-
ղած չէ, որ Գիրգոր Կախափան մէկ
տեղ էրթայ ու քեօռ հարբած ետ չի
տառնայ: Աս մէկ:

Մէմալ որ՝ Գիրգոր Կախափան ֆէ-
լան պանին դիաց պէթէր թօփալլամիշ
կանէր էղիլ է. „մի՛ ցանկանար կնոջ
ընկերի քո՞ւ պատվիրանքը կիտիս քի
նարա համար կրած չէր էղիլ է: Ինքը,
ինչպէս ասինքնը, մէմը ուխտ արիլ էր
ու էրդում կերիլ էր կինիմարդու է-
րես չի նայելու. նարա հէչ մէկ մարդ
զուի տըրած չէր, որ արի՛ խտա ուխտը
արա՛ տէյին. նա ինքը իրեն պաց խել-
քովը, յօժար ու աղատ կամքովը տու-
վիլ էր Ասծու առաջ ատ ուխտը ու
հազարաւոր մարդիք շահատ էղիլ էին
նարա էրդումին: Շինոր միամիտ հալ-
իր ի՞նչ թօ անէ: Խփօր կըտեմէ, որ
Գիրգոր Կախափան ու նարա պէմսակ-
ները, իրենց էրդումը ատալէս տէնքսըդ

ու անամօթ կերպով կըկօտուիննը, լայլած,
նա էրկուսէն մէկը միտք պիտի անէ՝ եա,
պիտի ասէ, ուխտը, էրդումը, խոստմուն-
քը պօշ պան է, սալթը մարդ խաբելու
ու միամիտ ժողովուրդին մոլլրջնելու
համար հընձարած է, եա՛ նա (ժողովուր-
դը) իր մէջը խօսք-մէկ պիտ լայ, էր-
դում ու խօստմունք կօտուօղին միւճէ-
րէթ իրեն լուզուին տակը ձգէ, կրցածին
խատար նարա միսը ուտէ, վրան պամ-
պասէ, ոասթ էկած տեղը ճառէզ անէ,
որ հէջօլմասա ուրիշները խրատվին ու
նարա պէս ըլալէն մուխայէթ կենան:
Վտդիաց ես պէթէր կըհաւնիմ հալ-
իին պամպատանքին: Ա՛չքը սիրեմ մեր
պապերուն պամպասանքին. եփօր ատ-
պէս արած չիլային նը՝ մեր հալեր չօխ-
տան եօխ էղած կըլար: Վտ պամպա-
սանքն էր, որ մէկ քանի խուտուումիշ
էղածներուն պերանը լիւկէն կըտընէր
ու ծեռքերուն պուխով կըզարնէր:

Երկու չեշիտ պամպասանք կայ, որ
մէկը մէկալին հետ հէջ պէտք չէ խառ-
նել: Աէկ պամպասանքը ան է, որ հալ-
իսը ինքը իրեն աչքով տեսածը մէկ ու-
րիշին կատէ, ամա ատ պամպասանքին
իզը չիս կուտնուլ քի՝ վո՞վ է էնկ սիփ-
տէի ասօղը. ատ սօյ պամպասանքը՝
առջի ասօղը չունի, նարա առջի ասօղը
մէկ մարդ չէ, հապա ինքը հալիսը, մէ-
կէն, մէկ օրվայ մէջ կատէ ու աշխարք
կըքըռէ: Վո՞վ է առջինը, վո՞վ է վեր-
ջինը, վո՞վ ասաց, վո՞վ լսից՝ պէլի չէ.
նաֆիլէ մի՛ փնտոիլ, չիս կուտնուլ, չիս
իմանալ: Խօսքի վրայ, հարուրներով
թօռղայ կետինին վրան նստիլ ին, կը-
կտրկտան. մէմալ նայիս մէկ պանէ
վախցան, թը՛ռու արին թուան. կընաւ
իմացի՛ր՝ ո՞րը էնկ սիփթէ թուաւ, որը
էնկ վերջը, պէլի չէ. լայլաճ միտք պիտ
անիս քի՝ ալայն ալ մէկտեղ թուան ու
կընացին: Ատպէս ալ է առջի չեշիտ

պամպասանքին մէյտան էլլելը: Ատ սօյ
պամպասանքը շատ իրթ սուտ կըլայ.
ատ պամպասանքին համար է շտէ ա-
սած „ձայն բազմաց, ձայն Աստուծոյ“:
Աս չեշիտ պամպասանքը շատ իրթ ա-
ղէկ մարդոց վրայ կըքալէ:

Աէկ ուրիշ չեշիտ ալ պամպասանք
կայ, որ ատէթը մէկ-էրկու մարդու
հընճարածը կըլայ, որ հասէլթտէն պա-
զար կէլին, խանութէ խանութ քաշ
կուգան ու կըփոխն: Ատ սօյ պամպա-
սանքը, ասել պէտք է որ, սօյսուղ
մարդիքը գէշ միտքով կանին: Սուտ
չէ, խորդ է, ատ սօյն ալ շատ հաւա-
տացող կըկտնէ էնկ սիփթէ ու մարդուս
փորձանքի մէջ կըձգէ, ամա հալիսը
ուշ եա կանոխ պանին էութինը կը-
հասկընան ու կըփոշմըննան: Աս սօյ
պամպասանքն է, որ մեծ փայը աղէկ,
չէնքով, թէմիզ, շիտակ, ամա անվախ,
կտրիճ ու լուզոն էրկան պըռնող մար-

դոց վրայ կըլայ: Աս՝ ան ամօթալի,
զարարլը պամպասանքն է, որ հայերուս
տունը տայմա ախտար-կիւնտէր կանէ:
Եինտը խելքը ան է, որ ճանչնաս՝
լրսած պամպասանքը — աս էրկուսէն
ո՞ն է:

4.

Հալելը չօխտան իշկիլ կանէր էղիլ
է, որ Գիրգոր Կախափան պէթէր գէշ
վարը ունի, ամա չունքի իրեն աչքով
տեսած ու իրեք վկայէ լրսած չէր նը՝
առ պանին վրան շատ անիտար էշ-
կեարէ, մէյտանին մէջը կալաճի չէր ա-
նէր. ամա իրենց մէջը, մէկ մէկի ան-
կառ փրսփրսալէն, „Ես քեզի ասիմ՝
տուն մարդու մի՛ ասիլ“ տէյին, տայմա
կասէր: Հախ ալ ունէր:

Ահօղտէ, Գիրգոր Կախափան մեր տէղը
ոտք տրած չի տըրած՝ մէքամ տէր-

տէրի տուն կինջնի. միամիտ տէրտէրը,
հինութ ատէթով, մեծ պատիւով նես
կառնէ նարան, ինչ որ աղէկ ու հա-
մով պան կրկտնէ փուռին ու քիլէրին
մէջը՝ ալայը կրպէրէ, տիմացը կըտնէ—
կէր, խմէ՛, կասէ: Մէր Գիրգոր Կախափան
կուշտ կուտէ, կուշտ կըխմէ ու ռահաթ-
սոյէն կակող փուխէ տօշակին մէջը կը-
պառկի: Գըշերվայ մէկ ատէնը, նայէ,
պաշ մատը պէթէր ուռիլէ ու կըտնքայ:
„Ես ի՞նչ սոյ պան է“, միտք կանէ, ու
համան կէրթայ մէկալ օտան, պանվօրին
ըալօվէն կըզարթեցնէ ու սուս փուս
աղի ուռած, կաս-կարմիր կըտռած պաշ-
մատին ճար անել կուտայ: Մէկալում
օրը տէրտէրը կիմանայ, ու պէթէր
տառմիշ կըլայ քի՛ ՚իմ տունս խօմ
քեզի համար աթթարնոց չէ, որ եփ
ուզենաս ուռած պաշմատիտ համար ճար
կուտնուս մէջը“: Ես կըլայ, ճանըս,
Գիրգոր Կախափային առջի մարիֆէթը:

Ո՞ւկ օր կեղացիին մէկը Գիրգոր Աստիափային իրեն տունը միսաֆիր ծան կուտայ, ու կեղե վարքով՝ սօլախ, խայմախ, մածուն, պէսիր, հում սեր, հաւկիթ, հաւկարձ՝ ինչոր զավալը մարդը ունի նը, ալայը մէյտան կըպերէ, ու տա եալ աղլի տէրտէրին պէսնակ, կուշտ կուտեցունէ, կըխումցունէ ատ խարիպ մարդուն. ու ինչպէս կըլայ որ մէկ սրխլէթ պանի համար աղլի կեղացիին մէկ ուրիշ կեղ ծան կուտան ատ գըշերը: Համան արապան կըլծէ ու կէրթայ: Կմնայ, ճանըս, մեր Գիրգոր Աստիափան աղլի միամիտ մարդուն սաեախլուին հետը մես մենակ: Վէնէ մեր Գիրգորին սիրտը օրոտ կիյնի. „արի, էրթամ, կասէ միտքէն, իտա կինիմարդուն հետը քիչմը կուռաշ գամ, որ կէրածը աղէկ մասըրվի“: Վէրթայ կինիմարդունքովը, ասպէս ասպէս պանէ, կասէ. „կուզի՞ս մէտօմը կուռաշ

գանք“, — կասէ: Օավալը կինիմարդը ուռուֆ կըլոյ, եփօր ատ իուքը կըլըսէ նը: Տօղրուսու, սասանելու եալ ախըր պան է. հայ կինիմարդ՝ օտար էրխմարդու հետ կուռաշ գա՞լ, — ատաւ ի՞նչ ցուցանք պան է: Ամա Գիրգոր Աստիափան ան սոյ մարդոցմէն չէր, որ մէմը միտքը տըրած սլանէն թէվէքէլի վազ գար: Ի՞նչ կանէ, ի՞նչ չի անիլ, վէրջը վէրջը կինիմարդուն խելքը ման կըպերէ: Աս ալ կըլայ նարա էրկուսում մարիֆէթը:

Պաղարէն շիտակ տէպի վար մէքամ սրվա չարած տուն կայ էղիլ է. տէրը մեռիլ է, տունը էրփէվարիին ցըքիլ է մէկ ալայմը մանտո տուղոցմով: Ո՞ւ ավճի Գիրգորին սուր աչքէրը չօխտան տէյէմիշ արած կըլայ ատ կէր եապանի խաղին, ու տայմա նարա վրան իրեն թիւֆէնկը նշանի կըտընէ ու մէկ ծարէն փաթ փաթ կըքաշէ. ամա մէմը չի

կըպչիլ, — աճափի հեռույցէն մի նշան կառնէ, չէ՞նէ խաղը եռթմիշ կըլայ ու կըփախչի, չիտիմ: „Ես պանը պան չէ՝ կատէ մեր ավճի Դիրգորը. ու կէրժայ աղիի կինիմարդուն վարի տունը քիրայի կըպոնէ, ու պահը մէմը, արդիս մօտիկէն, թիւֆէնկը նշանի կըտընէ: Ի՞նչ խոսքը էրկնցունում. վերջը վերջը աղիի եապանի խաղին խանաթին կըզարնէ, վար կըձգէ... Ատքէն խաղը ինքն ալ կհասկընայ որ՝ պօշ պօշ օր անցուցելէն աւելի աղէկ է վարպետ ավճիի ծեռք իյնելը, ամա, փախիլ սատանայ. տիրացինները կիմանան, ճավքաներուն պէտնակ կաղ կաղ անելէն, սիւրիւներով մեր ավճիին ունարա զարկած եապանի խաղին վրան կըթափին ու փիթուն քաղաքը տուվուլտամիշ կանին: Ի՞ն գըշերը ալ, սէօղտէ, տացա մահային տուռը խաթուան կըքսին, որ ասել է քի՝ աս տունիս մէջը ամեն

պան իրեն սրայով, օրինաւոր կերպով առաջ չի էրթալ. վերջը վերջը մեր ավճի Դիրգորը թիւֆէնկը ծեռքը կըպոնէ, կօլոխը կառնէ, կաթկըթելէն կէրժայ: Եսալ կըլայ նարա իրեւում մարի ֆէթը:

Ե՞ն ատէնները, կասին, մեր քաղաքին մէջը մէքամ խազախ սթալեառ կըկենայ էղիլ է, ու ատ սթալեառը իրեն համար մէքամ շէնքով կընիկ կունենայ, անունը՝ Նատե'ա է ի՞նչ հօրս ցաւնէ: Ինչ ալ լանը, պանը անունին վրան չէ: Ինչպէս կըլայ որ՝ մեր Դիրգոր Ատիափան, աղիի էրիկ կընիկը իրեն տունը կառնէ. էրկանը վարժատունին սթօռուժը կանէ՝ ժամին ստակը այեամիշ չանելէն, տասը — տասնը հինկ ոռոպի հախ կըկապէ, ու կնկանը իրեն քովը աշճի կըպանէ, որ ցորեկները նարա կերակուրը կէփէ, լրվացքը կանէ, գըշերները վարդի քով նստած պիւլ-

պիւլի պէսնակ, նարա համար տաղեր կրկանչէ: Ո՞քամ չուլօտ տէրվիշի սօյ Կախափայի ատկէ աղէկ ապրուստ պէտք է որ տունը կայ, ստակ կայ, հալխին (տունը հասկրցիր ըլտրմիշ արած խեւրուն) պատիւը կայ, կինի, ռախի, փունձ կայ. աս ամէն պաներէն էտեքովն ալ մէքամ պիւլպիւլ կայ: Երքավութին է որ՝ կայ շտէ:

Պանը ան է, որ աղլի սթալեառին աչքը փակիմ տէյին՝ վի՛րա խրմել ու հարրել կուտայ նարան. ինչո՞ւ համար արածը խօմ պէլլի է. օ՛լա օ՛լա ամիսը տասը — քսան մանէթ աւելի պիտի էրթայ էղիլ է. ժամին ու էօքսիւզներուն ստակը շատ, տարա՞ տըրիլ ին, Ասվածը սիրիս, հալխին արուն քրտինքով վաստըկած ստակը այեամիշ անելու. աղլի սթալեառն ալ օրերով, շաբաթներով խապախէն տուս չի էլլել: Եփօր նարա առխատաշները կամաց կամաց

նարա փորը կիլինքցունունքի՝ „ատ ի՞նչ է քու արածըտ, սայեախլույիտ տուն ալայ մալայ ծախիլ իս“ տէյին, մարդը իւելքը վրան կըժողոտէ, ու ան օրէն կըպաշլայէ, ճանսը, իրզզամիշ ըլալու, ու անկէ էտե մութը կոխած չիկոխած աճէլէ տուն կուգայ.... կընկանը աղէկ սօյէն կըկրզէ ու մազէն պըռնած քաշքաշ տուս կը հանէ ու, սէօզտէ, թայդան եա Գիրման կէչմիշ կըլայ: Վմա տուն լսիլ իս մէկ խօսք կայ քի՝ „Ճուրի էրթօղ եկող փարչին կըտորները վերջը վերջը չօխուախին քովը կըկուտնուս“ տէյին, ատ ալ ատպէս կըլայ: Ո՞էկ էրկու օրէն աղլի կինիմարդը էրկանէն կըփախչի ու նորէն մեր Գիրգոր Կախափային կուգայ, ու էփակէի ատէն էրկանէն կաղտուկ կըկենայ հոն: Պիզը ճէպի մէջ չի պարտըրկիլ, կասին նը, ատպէս ալ վերջը վերջը էրիկը կիմանայ, կուգայ, նորէն կընկանը մազէն պոնած

մահան կը հանէ . քիւֆիւր , անէ՛ծք ,
անվայլացք խօսքե՛ր . մատ մնացիլ է
մեր Գիրգոր Աաիափային ալ պիտի ծե-
ծէ էղիլ է : Տիրացիները կիմանան , նոր
նորտէն տուվուլթի կըհանին քաղաքիս
մէջը , նորէն խաթռան կըքըսին Աաի-
ափային կեցած տունին արապախափսին ,
նորէն կանկատվօները մէյտան կէլլին .
ամա խսպաթ անելու չին կընալ , զէրէ
աղլի կինիմարդու հէքիաթ ու տաղ
ասելը հէչ մէկ մարդ իրեն աչքովը
տեսած չէ ու իրեք շահատ կըտնելու
չին կընալ : Եղաւ որ հալիին ասածը
սուտ է , ու Գիրգոր Աաիափան շէնքով ,
թէմիզ ու սուրբ մարդ է . հալիին ա-
սածը ալայը սուտ է , չարութին է ,
քսուութին է , բանսարկութին է : Աս
չորսում մարիֆէթն է :

Արդըին պանը ան տէրէճէն կը հաս-
նի որ՝ մէքամ շէնքով ու թէկարան
կէնձ պանվոր չի մուտնուլ մէր Գիր-

գոր Աաիափային քովը : Շինուը նա ի՞նչ
անէ . կինին ու ռախին , ամէն օր , պէտք
էզածին խատար կըխմէ . ատդիաց ծեռ-
քը պըռնող չիկայ . ամա , ինչպէս կի-
տիք նը , կինիէն ետքը մարդուս սիրտը
ախըռ պիւլպիւլի տաղեր ու հէքիաթ-
ներ ալ լսել կուզէ . ի՞նչ անէ օղոր-
մելին , ուտեխէ՞ն կըտնէ ատպէս մէկ
եօռքիւը պիւլպիւլ : Ալայ սպանվօնե-
րուն սիրտը վախ ինկիլ է . նաքա ան-
խատար Աաիափային հէքեաթ ասելէն
չին վախնալ , ինչխատար որ՝ տիրացին-
ներուն պերանը իյնելէն :

Լսի՞լ իս , մէկ հինութ խօսք կայ
”քեօռ հաւին պունը Ասված կըխորդէ“
տէյին . ատպէս ալ մեր Գիրգոր Աաի-
ափան Ճօրօվ մօրօվ մէքամ Ճուպուռուս
աչքով , էփալէյի ծէրկէկ , չինկեանայի
պէս խարա խացիշ , Փոտած , էթէքները
աղտոտ , քիթը պերանը տայմա մուրօտ
մէքամ էրփէվարի կինիմարդ կըկտնէ

ինա քերփիթի մահաներէն ու տունը կրպէրէ, ու ինչպէս հալիս կառէնը „չեղած տեղէն կառավիթն ալ ծուկին պանը կանէ“ տէ յին. ատպէս ալ ատ ալէվալէն (քանի միտքս կիյնի նը՝ փրս- խըս կուգայ) մէկ ամիսի խատար իրեն զէնիհաթը ծուռ ու շիտակ կանէ-շտէ ծեռքէն էկածին խատար Ամա, պանին մէջը ամա կայ էղիլ է: Ուեմալ նայիս մեր Կահափան կըհիւընտնայ, պէրպէր Օվանէսին էտեւէն մարդ կը- խրկէ „պանըս պէթէր գէշ է“ կատէ: — Ի՞նչ ունիս, կըհարցունէ պէրպէր Օվանէսը: „Չիտիմ ի՞նչ է, կատէ Կա- հափան“: — Յուցուր նայիմ, կատէ պէր- պէրը: Արնայէ որ ի՞նչ նայէ. աղլի մեր ճերմակ միւրիւքով ու հիտուն տարու տէրփիշը, ի՞նչ ցաւ որ մեր աճէմի լէ- վէնտները խափմիշ կանին Ուաստօվին սատին մէջը՝ պիւլպիւլ պանած իրէն- ները, թամամ ան ցաւէն ունի էղիլ է:

— Աս թէրմաշը որիմէ՞ն կըպաւ քելի, կատէ պէրպէր Օվանէսը: Կահափան ալ աղլի Ճուպուռօտ պանվորին վրան կը- ցուցնէ: — Իսա աղտոտ ալէվալէ՞ն, կատէ պէրպէրը, մաշալլա իշտահիտ“, կատէ ու կըթուքնէ: Խորդ ալ, պէթէր կանելու պան էր: Աս ալ կըլայ նարա հինկում մարիֆէթը:

5.

Ստէնով, քաղաքիս մէջը, մէքամ. տուռը տայմա պաց, աղ ու հացը մէյ- տանը, շէնքով աղա կայ էղիլ է, հալ- խին գէշութին չիկամեցող, գէշ խօսքի անկած չի տնօղ ու չի հաւատացող, ա- մէնին ախպար ու քուր Ճանչըցող, մէկ խօսքով թէմիզ ու հէլալ մարդ: Հէլ- ուէթ, աշխարքիս էրեսը առանց պա- կասութինի մարդ չիկայ եալ. տարա պակասութինն ալ ան էղիլ է որ՝ պէտք էղածէն աւելի միամիտ էղիլ է: Ուէ-

քամ ալ սայեախլը ունեցիլ է, աղէկ, սոյզատէ ու քիվ տունէ, որ տայմա էրեսը խոնտում, իճմուանքը թէմիզ, խուշի պէս անդադրում ճըվը՛ ճըվը՛ զուրուցող, միաաֆիրներէ, պօղօճի պէս, չի փախչօղ: Առ աղային տունը տայմա կըմուտնու կէլլէ էլլիլ է Գիրգոր Կահիափան, սահաթներով կընստի ու գըշերվայ ուշ ատէն, նացա արապայովը տուն կուգայ էղիլ է: Աս աղան, չունքի ինքը մեծ տունէ էղիլ է (հէլպէթ, Կախչուվանի կօրա պիտի հասկըցվի), իրեն հօրենական տունին պատիւը պայիմ տէյին, տայմա Գիրգոր Կահիափային առջեւը չայ, փունձ, կինի, զաքուսքա, ատէն ատէն ալ իրիկվայ հաց հազիր կանէ կըտընէ եղիլ է: Աս մէմը չէ, էրկուս չէ, իրեք չէ, ասոր վերջը էղած չէ, ու քանի որ Կահիափան նարա տունը կընացիլ է, տայմա կերած, խմած, պատիւով ետ տառցիլ է: Աս-

պէս աղէկութինին տիմացը գէշութին անել ի՞նչ մարդավարութին է: Լսէ՛ ու ետքէն մի՛ արմըննալ:

Դիրգոր Կահիափան սըխ սըխ էրթալ գալէն, վերջը վերջը աչքը կըձգէ աղլի միամիտ աղային շէնքով ու քիպիրլը կնկանը վրան, ու անկէ էտև աւելի թէզ թէզ կըպաշլայէ նացա տունը էրթալու գալու: Միամիտները պէթէր խոնտում ին. նաքա ի՞նչ կիտնան քի տարա սիրտը ատպէս սատանութին կայ տէին: Միփտէ նա խօսքի մէջ էրկու միտքի խօսքեր ապուլ կուտայ, կօյեա չամուռէ՝ պատին զարնիմ, եա կպչի, եա չի կպչիլ տէին. աղլի կինիմարդը կրհասկընայ մի ու ամօթէն սուս կըկենայ, չէնէ չի հասկընալ ու պանի տեղ չի տընիլ—չիտիմ, անխատար որ պան չի ասիլ ու կըխնտայ: Կահիափան կիտէ քի սուս կենալը խայիլ ըլալու նշան է, ու սիրտ կառնէ. ու անկէ էտև միտքը կը-

տնէ որ՝ եա կինիմարդուն յօժար կամ-
քովը, եա թէկարան զու ու մարիֆէթ
պանեցունելէն՝ իրեն մուրատին հասնէ։
Աէմր-էրկու Կախափան իրեն միտքը մէ-
քամ կէօղլիւքով վարժապետի կասէ, որ
սէօղտէ, հեռուվանց ինսամի կուգայ ատ
աղային. ատ կէօղլիւքով վարժապետը
„սախըն չանիս իտա պանը, կասէ, մէ-
մը որ ատ խեռութինին էնկ խոշորն է,
մէմալ որ՝ տուն ատ աղային եռվաշ
էղածին չինայիս, մէմալ նայիս ծեռքըտ
ոտքըտ կըկապէ, առանը կըտանէ, ան
սոյէն իտամչիլամիշ կանէ որ՝ մէջքիտ
վրան մէքամ սաղ տեղ չի մնալ։ Եմա
որին կասիս. նա կէնէ ինատ կանէ ու
մութլախ կուզէ իտա հովարտա պանը
կօլօխ պերելու. ամա Եսված կօզօրմայ,
էրիկ կնիկ աչքերը կըպանան, շուտ մը
թէղ Գիրգոր Կախափային ոտքը տու-
ներէն կըկտոին ու ատ իտաթէէն կա-
զատվին։

Կախափա Գիրգորին ֆէստերը մէմէկ
պատմելու լամնը՝ օրեր պէտք է, կը-
րելու ալ լամնը՝ մէկ տեսթէ թուխթը
քիչ կուզայ։ Ենիսատար կիտցած լանք
որ՝ օվանում պատզամը պահը մէմը
կըմոռնար կատարելու։

Ըլնութիւն գանք նարա ուրիշ պանե-
րուն։ Եմենքս տեղով կիտինք որ ժո-
ղովուրդը քանի աւելի միամիտ է, ան-
իսատար նա հաւատին տուսի ատէթ-
ներուն ամուր կըլայ. օրինակի համար,
տաճիկը օխտ մարդ մորթէ՝ ումուռին
չէ. Ճուհուտը թէ որ մէկ օր մարդ չի
իտաբէ, ան օրը նարա համար կորած է.
ամա, նայինք, իւատի՞ր ին մէկը իրեն
նամազը չանելու, մէկալը շապաշը խո-
ռելու. իրենց իտոիր ախպարները նացա
թուտը կվերցնուն. ատպէս ալ մեր հալ-
իին համար պաս ասածըտ հաւատնե-
րուս էնկ պաշ պանն է. ատոր վրայ
կալաճի անեն ալ նաֆիլէ է։

Առանց ասելու եալ կըհասկըցվի որ՝
Գիրգոր Աստվածային պէս ուխտ արած
ու էրդում կերած մարդը պասի դիաց
չէչ գէշ ճամբայ չի պիտի ցուցնէր հա-
սարակ հալխին, քանի որ ինքը իրեն
Եջմիածինին մօտիկ մարդ կըցուցնէր,
ու նարա անունովը հալխէն պատիւ,
ապրուստ ու ստակ կըստանար նը։ Ել-
լայի որ՝ ատկէ էրկու-իրեք տարի առաջ
ինքը, էղիլ է, մէքամ պասակեր սար-
կաւագի վրայ կանկատի թուխիթ խրկիլ
է կաթողիկոսին ու զավալը մարդուն
թամամ էրկու տարի տէրտէր ըլաւ
թողուցած չէ։ Վմա արի նայէ որ՝ ինքը,
Աստվածն չէքի տունը պաս չի պահիլ
էղիլ է, հապա հալխին տիմացը էփ-էշ-
կեարէ, զիաֆէթի մէջ, վիրա չաթալը
կրիոթէ պէնիրին, ծուկին, էրեշկիկին,
խայվարին, ու հալխին միամիտութինին
վրայ ինստալէն լօ՞փ լօ՞փ կուտէ էղիլ է։
Ուկ ուրիշ աստանայութինի ալ տէր

էղիլ է մեր Գիրգոր Աստվածան. Նա
խիստ աղէկ իմացիլ է որ՝ փիթուն
քաղաքը ճիւնապէթ, միամիտ, պաց-
պերան չի լալ, նացա մէջէն, հէլպէթ,
թէք թուք պան հասկըցօղ, Փառղին
կնացօղ, աղէկը գէշէն պաժնօղ կը-
կտընվին. ատոր համար նա աս սատա-
նաութինը խուլամիշ էղիլ է. նայիլ է՝
վո՞վ է քաղաքիս մէջը հասարակ հալ-
խէն թէկարան աւելի պան հասկըցօղը
ու լուզուց ճարտարները. ու խայրէթ-
արիլ է եալ ինքը նացա մօտկընալու,
եալ նացա իրեն մօտկըցնելու, ու անկէ
էտե կամաց կամաց պաշլայիլ է ատ
մարդոցը վրան չէշիտ չէշիտ սուտ ու
խորդ պաներ պատմելու իրեն նստած
էլլած տեղերը. եփօր ատ ալ շատ Փայ-
տա պերած չէ նը՝ նացա անունը քսու
ու բանստարկու հանիլ է, կօյեա ասել
ուզացիլ է քի՞ իտա մարդոցմէն մու-
խայէթ էղէք, առջևները պան, կալա-

Ճի մի՛ անիք, նացա ասածին մի՛ հաւատաք, տուները մի՛ տանիք, մի՛ պերիք, չէնէ լսածները համան կէրթան հալխին սուտ ու խորդ կըպատմին, մէջերը խօռօվովովմին կըձգին։ Հէպէթ, ատպէս պատվավոր մարդուն ասածը վո՞վ չիպիտի հաւատայ որ, հէջ փառաւոր, ճէրմակ միւրիւքով, լզմիածինէն խրկած մարդը սուտ կասէ՞՝ մարդու գէշուվմին կըկամենա՞յ։ Առ կերպով նա կրցիլ է էղած ու ըլլալու տուշմաններուն (շալվէր ու խալպ մարդը ամեն շիտակ մարդու իրեն տուշման կըճանչնայ, ատ պանը չօխտան պէլլի է) լուզուն վախտէ առաջ պապանծեցնելու, որ իրեն սիրտին ուզցածը կրնայ ռահամթ սոյէն կատարելու։ Ասոր անունը տուք ի՞նչ կըտնիք, — ինելք, չէ՞նէ վարպէտ սատանառովմին։ Տուք ի՞նչ անուն կուզիք տրըք, ամա ես ծեզի կասիմ որ՝ քանի

որ ատ ֆէնտերը մեր հալխը ինելք պիտի ճանչնա նը՝ նա հէջ ան աշխարք կայնեցնող, աշխարք կառավարող աստվածային ինելքը ունենալու չէ։ Առ սոյքեամիլութինին մեր չօխտանվայ պապերը խորամանկութին կասէին։ Խորամանկութին կասին նը՝ սատանային ու նարա հետեւողներուն մէջը կըլայ, ամա ինելք որ կասին նը՝ ան օղորմած Սավածը սալթը իրեն ընտրեալներուն կուտայ։ Վայ ան ազգին, որ ինելքը ու խորամանկութինը մէկզմէկէ ճոկել չիկտէ։

Դիրգոր Կափափան շատ մի մնացիլ է մեր քաղաքը, չէնէ քիչ, տեղովը չետիմ. անխատար կիտիմ որ՝ քանի որ նա մեր հալխին մէջը էղիլ է նը՝ խայտառակութինը, գէշ օրինակը, մէկին մէկալին տուշմընութին անելը, մէկ տիրացինին մէկալ տիրացինի վրայ խուտուռութմիլ անելը, կըռվեցնելը, ծեծ-

կրվեցնելը — ամպակաս էղիլ է. ասօր՝ տէրտէրներուն մէջը կոէվ, խալամախալ կէլլէ, վո՞վ է ձգողը — Գիրգոր Աախափան, վաղը՝ մէկին մէկալին վրան տակը ծիռք չի տրած քիւֆիւրով իլինք թէսքերէ կուգայ, վո՞վ է կըրօղը — Գիրգոր Աախափան, մէմալ նայիս՝ պատվավոր աղայի մը վրայ մէքամ գէշ խաղ կէլլէ ու կըփրովի հալին մէջը, վո՞վ է հնձարողը — կէնէ ան Գիրգոր Աախափան:

Ի՞նչ անիս, վորի՞ն կանկատիս, ի՞նչ պէս վերցունուս հալխին մէջէն աս թուվարի ցաւին: Իրեք շահատ ունի՞ս. վո՞վ է տեսնօղա. ի՞նչ իսպաթ ունիս: Արկրնայ խեղճ հալխը իրեն միամիտ խելքով ըխտել աս սատանայի խորաման կութինը: Շիզվիթ կասիննը՝ շտէ ասպէս կըլայ, որ հէմ տեղով կիտիս ասխատար չարութինին սէպէպը վո՞վ էղածը, հէմ ալ մունք պիտի կնսաս,

լուղուտ խածած՝ պիտի համբերիս: Եփօր մէկ քաղաք ճիզվիթը թէմէլ ձըգից խտէ՝ խելքը ան է, որ շուտ մը թէզ կօլօխըտ առնուս ու փսխչիս. շատ եանդլըշ իս, եփօր հետը ճէնկ պանալ ուղենաս:

Եփրեմ կաթողիկոսը, Ըսված օղորմի հոգուն, տայմա կարմըննայ էղիլ է, քի ինչո՞ւ մեր տեղի հայը քանի՛ կերթայ՝ կըպաղի Եջմիածինին Ծթոռէն. նարա անկածին պազի պազի ան խապէրն ալ կըհասնի էղիլ է, որ մեր հալիը տայմա կըտօտօվայ ու լուզուն պէթէր էրկրնցուցիլ է իրեն վեհափառ կաթողիկոսին վրան. շատ չափալամիշ կըլայ էղիլ է իմանալու՝ ածափ ինչէ՞ն մէյտան էկիլ է ատ պաղութինը, վո՞վ էղիլ է ատոր սէպէպը, — հէշ իմացած չէ, ու ատպէս չիմացած ալ վախճանիլ է: Անիսէ ատոր սէպէպն ալ կէնէ Գիրգոր Աախափան էղիլ է, որ

ուտեխ կընստի կէլլէ՝ տայմա վեհա-
փառ կաթողիկոսին գէշը կասէ՝ շտէ
նա անշահ մարդ է, շտէ նա համին
կուտէ, շտէ ժամերուն ստակը կառնէ
ու իրեն սոյերուն կըզէնկընցունէ, շտէ
քովը մէքամ կէնձ եպիսկոպոս ունի,
շտէ նարա խորդած եա խորդելու վար-
ժատունին տղաքը ամէնքն ալ օլմազ
ին, վարժապետները գէշ կըսորվեցնուն
ու, ես ի՞նչ կիտնամ, անխատար կտսէ
ու, ուստ էկած տեղը, անխատար սուտ
խապէրներ կըփոէ օղորմելի կաթողի-
կոսին վրան որ՝ հալիսը ալայ մալայ
կըպաղե Եջմիածինի Աթոռէն:

Ասսինք ամա՝ ախրո հալիսը ի՞նչ-
պէս չի հաւատայ նարա ասածներուն.
մարդը ինքը (Ասիափան) հոնէն էկել
է նը^o. „տեսածս ու լսածս կասիմ“
կասէ նը^o: Հալիսը ի՞նչ կիտնայ քի.
նարա սիրտին մէջը ի՞նչ սատանաու-
թին կայ, հալիսը ինչպէս ինքը միամիտ


է՞նը՝ ամպէս ալ ուրիշն միամիտ կիտէ՝
մեր հալիսը Ճերմակ միւրիւքով ու տէր-
վիշի սոյ մարդոց սատանաութինէն ան-
խատար տեղեակ չէ: «Ա ի՞նչ կիտնայ
քի՝ իրենց աղա աղա ասելը ու հետերը
պաշապաշ փունձ խմելը սատանաութի-
նին մէկ չէշիտն է...»


ԽԸՆԿ-ԱՂԱ.



‘Amidst suchness abiding in you selfsame “you”
—you in suchness abide you’re selfsame “you”
—you & thus by suchness you’re selfsame “you”
abide you’re selfsame “you” : As suchness quantum
abides in you’re selfsame “you” selfsame “you”
of suchness quantum selfsame “you” quantum “you”

—I amaze at this state





10849



2073

